



ԵՐԽՈՊԱՍ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 3.

1859

Բ. Հ Ա Տ Ո Ր

ԳՈՆՐԵՏ ԿԱՅՍՐԸ

Զ.

Մարտիկանունի զանգակը:



էրոյ եւ Ֆիլիթէնշլթայն նորածին տղուն հետ բաւական հեռանալէն ետքն ալ, Ռոպէրթ մարածի պէս եւ անզգայ մնացած էր: Ահա ժամու չափ անցնելէն ետքը երբ ինք իրեն սկսաւ դալ՝ եղածը երազի մը կը նմանցընէր, թէպէտ եւ ի սկզբան ցաւ չէր զգացած բայց հիմայ կը տեսներ որ իրը երազ չէ, վասն զի ցաւ կը զգար: Ալերջապէս անախորժ գիշերնոցը գլխէն հանեց, բայց աչքն, սկանչներն ու բերանը կպած եւ գոցուած էին: Աս տառապանքէն ազատելու համար շիւրած ատեն, աւազը մեղրին մէջ թափանցելով եւ մարմինը շոշափելով այնչափ եղաւ որ երեսին շատ կողմերէն արիւն սկսաւ վազել: Երիտասարդը չէր իմանար թէ ինչ տարեր մէջ կ'ապրի, երեսին վրայ աւազը պաղ կու գար, մեղրը խոնաւ բայց գլուխը տաքութեան մէջ էր: Միայն համը, մէկ հատին ինչ ըլլալը կ'իմացընէր: Ռոպէրթ ընդ խելքը գլուխը գալը, կը մտածէր որ չըլլայ թէ մէկն աս պարագայիս մէջ պղտիկ շենրիկոնս յափշտակած ըլլայ: Աս խորհուրդը զինքը շատ նեղելով, թէեւ աչքին լոյսը կողոպտուած էր, բայց ձեռքով կուրօրէն ասդին անդին շոշափեց եւ տղան փնտռեց, բայց ոչ արջու մորթն զգաց եւ ոչ տղան: Ռոպէրթ խարխափելով դէպ ի ջուրն սկսաւ վազել: Երեսէն վազած արիւնը զինք աւելի եւս կը ջերմացընէր: Ջրոյն կարկաչէն առանց երկայն փնտռելու գտաւ, երկայն ատեն եւ մեծ աշխատութեամբ լուացուելէն ետքը, վերջապէս գիշերուան պէս մթնցած աչուրները լուսաւորեցան, եւ ընդ առարկաները տեսնելու սկսիլը, սրտի բաբախմամբ դէպ ի հիւղ վազեց, եւ երբ որ ոչ տղան գտաւ եւ ոչ ալ արջու մորթը՝ զարհուրանքէն յանկարծ աղաղակ մը փրցուց: «Տէր Աստուած», կը գոչէր, նեղութենէն արտասուելով, «դուն օգնէ ինձի որ աս խեղճ տղան գտնեմ»,: Ռոպէրթ աս ըսելով աղեղն եւ քա-

նի մը նետ առնելով, դէպ ի անտառ վազեց: Բայց հաղիւ թէ քարնկեցի չափ հեռացած էր՝ կեցաւ, եւ քննող աչուրներովն կակուղ երկիրը քննելով գոչեց. «Օտար մարդկան հետքեր... հողածափի նշաններ... Տէր Աստուած պղտիկ շենրիկոսը գողցուած է, օգնէ ինձի, փրկէ խեղճը»,:

Աերպերկա, որ երկանը թեւը մտած ետ կը դառնար, երիտասարդին խօսքերը լսեց, եւ դէպ ի Ռոպէրթ վազեց, որ դեռ մտաուրներուն մէջ աւազը կը շփէր, եւ քանի մը խօսք խօսելով, հեռուէն լսածն ստոյգ ըլլալը իմացաւ:

Հոնֆուրդ կոմսն, որ ըստ ինքեան աներկիւղ գիւցալն մըն էր, որ շատ անգամ մահը դիմացը պատահած ատեն պաղ աչօք եւ աներկիւղ կը դիտէր, հիմայ անանկ կը դողդողար՝ իբր թէ նետ մը սիրտը վերաորած ըլլայ, եւ իբր թէ իր անզգայութեան մէջ մնացած արիւնն ալ նոյն վէրքէն դուրս կը թափէր: Երեսին գոյնը թագաղի մէջ եղած դիակի մը պէս գունատած էր. բայց յանկարծ բռնցի սպառնալով ըսաւ. «Տղաս յափշտակող գողը կը ճանչնամ, ճն, դէպ ի անոր, գիմե՛նք, գիմե՛նք, բռնե՛նք զանի»,:

«Այո, հայր, անոր ետեւէն... վաղէ... փրկէ», գոչեց նանկ Աերպերկա: Ան ատեն Լէոբոլտոս մահուան անձկութեան մէջ ինկող մօր, տղուն ծնած գիշերն իբրեւ եկող մոլորեալ հիւրին ո՞վ ըլլալն յայտնեց:

Լէոբոլտոս եւ Աերպերկա, եղած դէպքին նրկատմամբ միաբան սրտնեղութեամբ յառաջ կը վազէին, իրենց մէկհատիկ եւ անմեղ զաւակը գողցողն գտնելու համար, բայց բռնելու ճամբաներուն վրայ իրարու հետ միաբանած չէին: Երկուքն ալ դէպ ի յառաջ կ'երթային, եւ իրարմէ զատուած էին, ոչ որ ետեւ կը նայէր: Ռոպէրթ երբեմն կոմսին ետեւէն կ'երթար երբեմն ալ Աերպերկային, բայց քիչ մ'ետքը երկուքն ալ տեսութենէն կորսընցուց:

Աերպերկա ամուսինք, իրենց անտառային կենակցութեան մէջ շատ անգամ կոնաձեւ բըրջ մը վրայ կ'ելլէին, զոր իրենք Խաղաղութեան Բլուր կոչելու, սովորութիւն ունէին, եւ աս կէտէն երբ օդը պայծառ կը լլար Մարիէնաւ վանքին պատերն ու տանիքը կը տեսնէին. երբեմն հոն ան կողմանէ եղած ատեն,

զանգակներուն ձայներն ալ կը լսէին, եւ ծուներ դրած կ'աղօթէին:

Աէրպէրկա դէպ ի աս խաղաղութեան բլուրն աւապարեց, եւ իր սիրելի զաւակը գողցողները գտնելու մտօք վազած ատենն ամուսինն ալ կորսընցուց: Հոն այս ցաւալից մօր ոտիցը տակ՝ ընդարձակ երկիրն տարածուած էր, որուն վրայ աշնանային արեգական տարածած կիսաշերմ եւ անպայծառ ճառագայթները՝ տխուր զգածմունք յառաջ կը բերէին: Ինք մտածելով որ անդամները նոյն ճամբուն վրայ՝ պահուելու պատշաճ տեղ չեն ունենար, եւ անոնց ետեւէն հասնել ու վերլով, լեռներէ ու դաշտերէ անցաւ եւ շատ ժամերով ճամբայ ընելէն ետքը վերջապէս Միւսուրէր հասաւ: Ներքուստ կրած վռտէն տանջուելով եւ երազաբայլ ընթացքէն մինչեւ ցարտասել յոգնած, դրան զանգակին վրան ինկաւ:

Ա երոնիգա Աւանքին Աբբասուհին դրան առջեւն երեւցաւ, եւ հոն նեմոց վրայ դեղնցած եւ յոգնած կնիկ մը տեսնելով՝ գթացաւ եւ ցաւելով կը հարցընէր թէ աճապարեւուն եւ նեղութեանը պատճառն ի՞նչ էր, ի՞նչ վիճակի անձ էր, եւ անունն ի՞նչ էր:

Աէրպէրկա կայսեր հզօր ձեռքէն վախնալով՝ ցաւով մը դուրսը ցնցեց եւ հեծեծանօք՝ գունատեալ երեսը ձեռքը ծածկելով՝ ըսաւ. «Իմ դժբախտութիւնս, մեծարոյ տիկին, այնպէս մեծ է՝ որ ես քու հարցմանցդ եւ ոչ մէկ հատին կրնամ պատասխանել»:

Խոհեմ եւ յառաջատես Աերոնիգան, այս կնոջ չպատասխանելն եւ այսպիսի հապճեպով վանք դիմելն տեսնելով սկսաւ տարակուսիլ եւ մտածել: Բայց Աէրպէրկա՝ իր ներս ընդունուելին՝ որ նոյն իսկ ակամայ կամք եղաւ, պէտք էր որ կայսեր դստերն Ազնէսին շնորհակալ ըլլայ, որ նոյն ատեն Աերոնիգային հետ դրան առջին գտնուելով՝ անոր համար միջնորդ եղած էր:

Աէրպէրկային այնպիսի թշուառ վիճակի մէջ Մարիէնաւ հասած, եւ հոն կայսեր բարեսիրտ դստեր աղաչանօք բժականութիւն, հոգ ու խնամք գտած՝ ատենը, Հոսիփուրդ կոմսը, կարծելով որ տղան գողցող աւաղակները, դիշերը վրայ հասած ըլլալով, անտառի մէջ հովանոց մը տակ ապաւինած ըլլան՝ լեռնէ լեռ կը պտրտէր: Սէրն ու կատաղութիւնը զինքը ցից ըլլանց վրայէն, խոր քարերուն մէջէն կը մղէր, իր առջեւն ամէն ճամբան հարթ էր, պրերու եւ ծակերու մէջ մտնելէն ամենեւին վախ չունէր. իր մղումը զինքը երբեմն աջ երբեմն ձախ կը տանէր: Թայտերու, ձիւներու փոսերու վրայէն եղջերոց պէս կը ցածկէր. վերջապէս կարծես թէ սէրն իրեն թեւ տուած էր: Անհանգիստ փնտռողն, յանկարծ հեռու ժայռերու մէջ պայծառ բոցի լոյս մը տեսաւ, եւ հոն մտնելու ատենը՝ պահապանին ձայն տարլոյն բազմութիւնը քնէն արթննալով զէնքի վազած էր:

Ա շտացեալ հայրը խնթի յանդուութեամբ ձօնացող սրբուր եւ նիղակներու մէջ յարձակեցաւ, իր կրակ ցայտեցընող աչքերն ք իրեն սպառնացող վիճակին եւ ոչ կը նայէին. այլ յանդուգն համարձակու-

թեամբ մէջ տեղը բան մը կը փնտռէին, որ էր կորուսեալ տղան:

Թէեւ Աերոնիգոս արջու կաշիէ զգեստ հագած էր, թէեւ մօրուքն արտաքոյ կարգի աճած եւ բոլոր դէմքը փոխած էր, ի վերայ այս ամենայնի ան բազմութեան մէջէն մէկն եկողին Հոսիփուրդ կոմսն ըլլալը ճանչցաւ, եւ բարձրաձայն անունը տալով կը հարցընէր անոր թէ Աբսորեալը մարմնով եկած է թէ հոգին կ'երեւնայ:

Հոն, զօրաւոր եւ առիւծասիրտ ասպետն իր սիրտը ձմրող բեռն ուրիշին հաղորդելով քիչ մը թեթեւեղնելու համար՝ վէրքը ցաւելով կը պատմէր. իր բոլոր դժբախտ վիճակն անոնց առջին կը դնէր, եւ սրտին դառնութիւնը բերանն անանկ խօսքեր կը դնէր՝ որոնք սառուցեալ եւ ժայռերու պէս կարծր սրտերն ի գթութիւն շարժել բաւական էին. խօսքերուն մէջ յաճախ «Ո՛հ, օգնեցէք, փրկեցէք», կը գոչէր: Ունկնդիրները շատ անգամ մխիթարական խօսքերով անոր խօսակցութիւնը կ'ընդհատէին, եւ դուքսը գեռ բոլոր խօսակցութիւնը չ'ընկնցուցած՝ մէկն յանկարծ գոչեց «Օ՛ն, ելլանք փնտռենք»:

Աս բառերն Աբսորելոյն սրտին մխիթարութիւն էին. ասոր հակառակ ուրիշի մը «Պէտք չէ որ երկայն ատեն ուշանանք, ապա թէ ոչ՝ մեծերնուս անհնազանդ կը գտնուինք», ըսելն իբր սպառնացող որոտում կը հնչէր ականջացը:

«Դուռն, ո՛վ մարդ», գոչեց Աերոնիգոս՝ «սրտիս մէջ վառուած յուսոյ կայծը մի մարեր. հաւատա՛, որ տերդ թէ որ կրծոցը մէջ քարէ սիրտ մը չունի ոչ զքեզ եւ ոչ ալ քու ընկերներդ կը պատժէ. եւ թէ որ իմ պատմութիւնս հաւատարմութեամբ պատմելու եւ ըսելու ըլլաք որ իմ աղաչանքս զձեզ շարժած ըլլալուն համար՝ դուք իմ խեղճ ու յափըտակուած տղաս փնտռելու ինծի օգնական եղաք, ստուգիւ զձեզ իբր անհնազանդ չի պատժէր»:

«Դարունը ունիք», ըսաւ աւաղակապետին երկրորդն իր զինեալ ընկերացը. «բայց աս բանս ինծի թող առէք: Մեր Գասէլիարդ տէրն ես աղէկ կը ճանչնամ. անի բնաւ չի պատժէր զանոնք որոնք սպառնացեալ մը պաշտպանելու համար վրէժխնդրութեան սրերնին կը քաշեն»:

Բոլոր բազմութիւնը միաբերան Աերոնիգոսին օգնելու յօժարակամութիւննին ցուցուցին: Ոմանք անմիջապէս իրենց կարասիքը ժողովելու սկսան, ոմանք խեղճաւոր շոճերէն ջահեր կը պատրաստէին, իսկ լեռնակողմանց տեղեակ եղողները վտանգաւոր անդընդոց եւ զառիպայր տեղեաց քովերն իբր նշան վառուած նիւթեր կը ձգէին:

Հոսիփուրդ կոմսն ամենուն կ'օգնէր, շնորհակալ կ'ըլլար, կը գովէր, կը քաջալերէր եւ վերջապէս ամէն բան յառաջանալէն ետքը կը հարցընէր «Ուրեմն դուք հաշակաւոր Գասէլիարդ աւաղակապետին կը ծառայէք»:

«Կախանձոտները զինքն ասանկ կ'անուանեն»,

ըստ ամբարտաւանութեամբ Գասէլկարգին երկրորդը: «Անոնք աս անունը կու տան՝ որոնք կը վախնան որ Գասէլկարգ իր հոր բազումներովն երբեմն զիրենք պիտի ջախջախէ: Բարեկամ, հեռուէն մի դատեր, կը խաբուես»:

«Սպանութիւններն ալ սուտ կը խօսին: Փրցուած ամրոցներն եւ ածիւն դարցած վանքերն ալ ստախօս են», պատասխանեց աներկիւղութեամբ Ահոբոլոս. «բայց ինծի ի՞նչ», կ'ըսէր իր տղան նորէն գտնելու ճգանք մէջ, «ով ի՞նչ կ'ուզէ լսէ: Գասէլկարգին ոչ մնումներն եւ ոչ ալ առաքինութիւնն ինծի հիմայ օգուտ ունի»:

Ազգականներէն մէկը, Ահոբոլոսին խօսածնէն ընդհանրապէս կը հարցնէր իրեն թէ «այսպիսի անուն մ'ասանկ անտարբերութեամբ եւ առանց վախու բերանը կ'առնու ուստի որ», կ'ըսէր «բոլոր Գերմանիա եւ Իտալիա կը դողայ»:

«Աշխարհքիս մէջ ալ վախնալու բան չունիմ», ըսաւ Ահոբոլոս հառաչելով:

«Սա մարդը հանգիստ թողուցէք», կը գոչէր Գասէլկարգին երկրորդը. «Կեղծը դժբախտ է, ամէն բան կորսնցուցած է, եւ վախնալու ալ պատճառ չունի: Միայն երջանկութեան մէջ եղող մը կըրնայ վախնալ, երբ կը մտածէ թէ կրնայ օր մ'իւր երջանկութիւնը կորսնցնել»:

Աս վայրկենէն ետքն ան բիրտ մարդկան բազմութիւնն ամէն ալ Ահոբոլոսին կողմը կը բռնէին, մէկը զինքը կը քաջալերէր, ուրիշ մը ձեռքէն կը բռնէր. ոմանք ալ ժայռերու, անդունդներու վտանգաւոր տեղերէ անցած ատեննին անոր օգնել կ'ուզէին:

Չհասնել լմնցան, անոնց տեղն ուրիշ վառեցին, դարձեալ սպառեցան նորէն նորոգեցին, եւ վերջիններուն հետ նաեւ լուսնոյ եւ աստեղաց լոյսերն ալ մարեցան եւ առաւօտը ծագեցաւ, բայց տղան փնտուղները դեռ յաիշտակողաց հետքն իսկ չգտան: Ալ ասոնց ժամանակն եկած էր, եւ չէին կրնար ասկէ աւելի Ահոբոլոսին ընկերանալ, որովհետեւ հարկ էր որ իւրաքանչիւր զք իր պաշտօնը կատարէր, ապա թէ ոչ Գասէլկարգ զիրենք խտիւր կը պատժէր:

Արջու մորթերու մէջ փաթտուած գունատեալ մարդուն իւրաքանչիւր զք ցաւակցութեամբ ձեռք երկընցուց եւ «մնաս բարով», ըսաւ. բայց որպէս զի խեղճը ճամբան յաիշտակիչ անասուններէ կամ թռչնամիէ մը բռնուելով անպատասպար չմնայ՝ անոր աղեղ, սուր եւ նիզակ մը տուին:

Հոսփոռըին ամրոցը քանդուած եւ բոցերու ճարակ եղած ատեն, երբ կպրախառն բոցերու մտոց սեւ ամպերն երկինք կ'երկէին եւ կայծակոճքն թռուչտելով նորէն երկիր կը խոնարհէին, երբ պաշտպանէն յոգնած պատերազմիկներն անօթութենէ լքանելու վրայ էին եւ գետինը փռուելով հոգիին աւանդելն աչքերնուն առջեւ կը տեսնէին Ահոբոլոսոս նոյն վայրկենի մէջ քաջասրտութիւնը կորսնցուցած չէր, բայց հիմայ ընդարձակ եւ ամայի անա-

պատի մէջ առանձինն մնացած, իր վիճակին անորոշութեան մէջ յուսահատած, Հոսփոռը բոլոր քաջասրտութիւնը կորսնցուցած էր. բոլոր աշխարհք իրեն ամայի էր, ամայի էր երկինք, ամայի էր նոյն իսկ իր սիրտը: «Չաւակս սպանուած է», կ'ըսէր. «Կէրպէրկա վայրենի անասուններէն պատառ պատառ եղած, ինծի ուրիշ բան չիմնար բայց դառն կեանք մը: Միայն ամէն վայրկեան իմ թոքս հիւժող աս ցաւերը կրելու համար կ'ապրիմ», այսպէս կը գոչէր Հոսփոռը՝ յուսահատութեան շնչով մը նոյն ատենը՝ երբ ժայռի մը ծայրն հասած էր, որուն վարի կողմն ահուելի անդունդ մը կար, որ նոյն իսկ նայողն աչքը պղտորելու բաւական էր: Հոսփոռը դիտող աչք բոլորաիքն եղած անդունդը չափեց, «Աչքդ գոցէ, մէջը նետուէ, եւ տառապանացդ վերջ տուր», կը փսփսար փորձիչն ահանջէն վար: Երակը մըձոյ պէս կը զարնէր, երեսին գոյնը գունատած եւ դէմքը նիհարացած եւ ասդին անդին խորունկցած՝ մեռելի մը կերպարանքէն ամենեւին տարբերութիւն չունէր, աչաց առջեւ անհետեւ կերպարանքներ կու գային, եւ միտքէն անցածն ալ դժոխային փորձէն խորհուրդներն էին:

Միւսուղէրի Մարիէնաւին պատարագի զանգակն հնչեց, որուն ձայնն աս տեղս շատ յստակ կը լսուէր. դքսին կուրուցեան վարագոյրն աչքէն ինկաւ, աչքին պտոյտը դադրեցաւ, եւ զանոնք երկինք դարցուցած Ահոբոլոսոս գետնի վրայ ծուներ դրաւ, երեսը խաչակրնքեց. եղածին վրայ սաստիկ ամնթ մ'երեսներն կարմրեցուց, որովհետեւ Խաղաղութեան Բլուրն միտքն ինկաւ, ուր՝ Մարիէնաւին պատարագի զանգակներն հնչած ատեն՝ Կէրպէրկային հետ նոյն տեղը ծուներ դրած կ'աղօթէր: Եւ աս վայրկենիս մէջ, իր եւ Կէրպէրկային ու տղուն վիճակն Աստուծոյ յանձնելով՝ մխիթարուեցաւ:

Պիտ'որ շարունակուէ:

ՄԱՂԳԵ ՄՇԵԿՈՐԲԵՆԵ

Բ. ԱՐՄԵՏԻ ԾԱՂԻԿՆԵՐ

Գեղաշուշան (Agapanthus).

Աս ծաղիկը ձագարածեւ, կանոնաւոր եւ 6 տերեւով պտակներ ունի, որուն խողովակին մէջ անօթոց փաշին վար կախուած է: Ըբեղ տունի մըն է. 1—2 սոթք երկայն եւ հաւասար լայնութեամբ տերեւներով, եւ մէկ ծայրի վրայ բազմութիւ 20—30 եւ երբեմն եւս աւելի 2 մասնաշափ երկայն, կապոյտ ծաղիկներով: Յունիսէն մինչեւ աշուն կը ծաղկի: Գեղաշուշանին թաղարները պէտք են մեծ ըլլալ, հողը պարարտ եւ շատ տղրով: Կրնայ բոլոր ամառը բայց օդի մէջ գրուել բայց ձմեռը ջերմոյններու կամ տաքիկի խցերու մէջ պիտի առնուին, եւ խիստ քիչ պիտի ջրուին: Գեղաշուշանին բազմայուցումն արմատները բաժնելով կ'ըլլայ:

Սաղաճաղիկ Գեղաշուշանը (A. praecox) առջեւնէն միայն բայց կապոյտ ծաղիկով կը գտնուանի. — Ասոր տնկերն արմատէն կողմնական ճիւղեր կարձակեն, զորոնք

պէտք է Յուլիոսի մէջ զգուշութեամբ զատել, եւ պարտիզի հողով լեցուն ընծանակներու մէջ տնկել, եւ սուր բայց շուր տեղ դնել մինչեւ որ տերեւներ արծակելովն արմատին բռնած ըլլան իմացուի: Ան ատեն առանց վրանգի արեգակն մէջ ալ կրնան դուրիլ: Հողը փոխուած կամ տնկոյն ընծանակէ ընծանակ փոխադրուած ատեն, պէտք է զգոյշ ըլլալ որ արմատը չլնասի: Թէ արմատն ու թէ տունկը պայլէն ու խնամութենէ կը վնասին. առ պարագաներն ի բայ առեալ աղատ օդ կը սիրէ, անոր համար անհարթ օդերու ատեն պէտք է զոյ տեղ ամսիլ: Աս տեսակը յաճախ եւ կանուխ կը ծաղկի, բայց առջե տեսակին պէս մէկ ծայրի վրայ այնչափ բազմութիւ ծաղիկ չ'ունենար:

Բոգ, օձի դեղ, (Gentiana ճենիանա. կեշտ)

Բողը զանազան տեսակներ ունի, եւ ուրիշ ծաղիկներէն զանազանութիւնն իր 4—5 ճեղքով բաժակն է: Աս տունկը լայն, նիզակաձեւ փայլուն տերեւներով Ալպեան ծաղիկ մըն է, կարճ եւ քառակուսի ձողեր ունի որոնց ամենամեծը 2 մատ էրկայն է: Ծաղիկը մեծ, ազուր կապոյտ եւ զանգակաձեւ է, ներքին կողմը կանաչ եւ կիտաւորեալ: Ծաղիկը գրեթէ տնկէն մեծ է, իսկ ծաղիկն ձողը միայն պարտէզներու մէջ քիչ մը երկնիկէ կ'ըլլայ: Մայիսի կամ Յունիսի մէջ կը ծաղկի. շուր տեղ, պարարտ եւ անընդաւոր հող կ'ուզէ, եւ արմատներէն կը բազմացուի: Ծաղիկը գեղեցիկ է. բայց շատերը փափուկ սոււնի մը համարելով, մշակութեանը փոյթ չեն տանիր. բայց առ համարումը սուտ է, բողը միայն քիչ մը ապաստանարան ունենայ եւ քիչ արեւ տեսնէ, նոյն իսկ ամենախիստ ձմերուան ալ կը գիմանայ: Խիստ արեւն ամառն ալ իրեն կը վնասէ: Շուրքի մէջ, ծառերու տակ եւ զլխաւորաբար այնպիսի տեղեր ուր միայն քանի մը ժամ առաւօտեան արեւ կը տեսնէ, ամենէն աղէկ յառաջ կու գայ: Արմատներու բաժանումը Մայիս ամսոյ մէջ ծաղիկէն ետքը կ'ըլլայ: Եւ թէ որ փափուկ եւ ճախնային հողն հետ խառնուած կաւային տեղ մը տնկուելու ըլլայ շատ աղէկ կը յաջողի:

Ծիծառնեխոսի տեսակ Բոգ (G. asclepiadea). Աս տունկն Հելլետոսիայի, Աւստրիայի, Շվեյցարիայի եւ այլն լեռանց վրայ կը գտնուի: Մէկ ստնաչափ բարձրութիւն, սրածայր եւ նիզակաձեւ ու ծաղիկն ձողը զրկող տերեւներ ունի, կապոյտ գունով գեղեցիկ, բազմութիւ, զանգակաձեւ ծաղիկներ կը բանայ, որոնք զոյգ զոյգ տերեւներու անկեանց մէջ կ'ըլլան: Ամարուան վերջերը կամ աշնան կը ծաղկի:

Ոսկեդոյն Բոգ (G. lutea) Ալպեան տունկ է, բայց նաեւ Թուրքիոյ անտառայ մէջն ալ կը գտնուի, Յէն մինչեւ 4 սուր բարձրութեամբ սնամէջ ձող. ձուլածու տերեւներ եւ ոսկեդոյն անթիւ ծաղիկներ ունի. ծաղիկը առանձն ամառն է:

Լոբէքծաղիկեան Բ. (G. Pneumonanthe) Գերմանիայի, զլխաւորաբար Ռէնտի եւ Ալթալթալիայի մէջ, ճախնային տեղեր կը բուսնի. իր ձողն 8—9 մասնաչափ երկայնութիւն ունի բայց պարտէզներու մէջ մինչեւ մէկ ու կէս ստնաչափ ըլլայ: Ծաղիկները հաս հաս զանգակաձեւ եւ մութ կապոյտ են. իսկ ծաղիկն ներսի կողմը գեղին կետեր ունի: Ամէն տեսակ բողերն արմատներն բաժնելով կը

բազմանան. խոնաւ երկիր, շուր եւ ճախնային եւ անտառային հողի խառնուրդ կը սիրեն, որուն մէջ քիչ մ'աւազ ալ պիտի ըլլայ: Չմեռն ասանք պէտք է ծածկել:

Հիրիկ. ըստ շուրքան. (Iris. Մալէ զափոփ)

Հիրիկը զանազան տեսակներ ունի: Ծաղիկն պսակին վարի կողմը եղեգնաձեւ է, ինքը վեց մաս ունի, որոնց երեքը կանգուն կը կենան եւ երեքն ալ դէպ ի ետեւ ծուած են: Հիրիկը 50 տեսակէն աւելի ունի, որոնց շատերը զնգակաւոր, սմանք ալ սոխի ձեւով արմատներ ունին. զլխաւորաբար մշակուածներն հետեւեալներն են.

Անտերեւ Հիրիկ (J. aphylla) Մայիսին կամ Յունիսին կը ծաղկի. գնդակաւոր արմատներէն թրածու եւ լայն տերեւներ կը բուսնին, որոնց երկայնութիւնը մինչեւ 2 սուր կ'ըլլայ. դարձեալ նոյն երկայնութեամբ մէկ կամ շատ անտերեւ ձողեր վեր կ'արձակէ, որոնց ծայրը 3—5 ծաղկով պսակներ կը ձեւանան: Ծաղիկները մեծ են, եւ սիրող գոյներնին ծիրանեգոյն կարմիր, իսկ արտաքին երեք տերեւները ներսէն դէպ ի դուրս ձերմակ գծեր ունին: Արմատները բաժնելով շատ կը բազմացուի: Աս տնկոյն մէկ տեսակն ալ Բարգուկալ կը գտնուի, որ վերջը գրեթէ միայն անուշ հոտովն ու գունոյն գեղեցիկութեամբ կը զանազանի: Ծաղիկն արտաքին տերեւներուն զլխաւոր գոյնը բայց դեղին է. եւ ծայրերուն վրան կապոյտ եւ կարճ գծեր ունի, իսկ ներսի կողմը միազոյն յատակ եւ մութ մանուշակագոյն գծեր ու շուր:

Շենական Հ. (J. chinensis) Ծաղիկը առանց Մայիս, Յունիս: Չողերն ծուած, եւ վերի կողմերն թրածու եւ 2 մաս լայնութեամբ տերեւներով: Ծաղիկներն գեղեցիկ կապոյտ եւ անուշահոտ: Չմեռը պէտք է մշակուած անտերեւ մէջ 4—5 մասնաչափ խորունկութեամբ տնկել եւ վրան ծածկել:

Արիկն ծաղիկող Հ. (J. biflora) Տեղը Բարգուկալ է: Ծաղիկը մանուշակագոյն է. որուն դուրս կորած արտաքին տերեւները, ներքիններէն աւելի նեղ են: Յունիսի մէջ կը ծաղկի, եւ յարմար օգին աշնան նորէն ծաղիկ կու տայ: Բայց տեղ կը մնայ, բայց պարարտ ու չոր հող կ'ուզէ:

Գերմանական Հ. (J. germanica). Հարաւային Գերմանիա կը գտնուի. Մայիսէն մինչեւ Յունիս կը ծաղկի: Տերեւներուն մեծութիւնը մէկ ու կէս ստնաչափ է, ձեւը թրածու եւ մանգաղի պէս կորած. ձողը տերեւներէն բարձր է որուն վրայ բազմութիւ մանուշակագոյն, ափոյն կամ ձերմակ կապոյտ եւ դեղին մազերով ծաղիկներ կը գտնուին: Շատ գտնուող պարտիզայ ծաղիկ մըն է:

Գեղնագոյն Հ. (J. lutescens). Տեղը Գերմանիա ու Գաղղիա է: Կարճ մէկ հատիկ ձողով եւ 1—2 ափոյն գեղին ծաղկով, որուն արտաքին տերեւներուն յատակը գորշ ծաղիկ մըն է: Մայիսի մէջ կը ծաղկի: Պարտիզայ ծաղիկ է, որ աւելի կանուխ, քան թէ գեղեցիկ ծաղիկերուն համար կը մշակուի:

Պարսկական Հ. (J. persica). Ապրիլ: Տերեւները սրածայր եւ երկայն են մէկ երկու ծաղիկ ձողեր ունի: Ծաղիկներն որոնք սովորաբար տերեւներէն յառաջ կը տեսնուին, անմալ են եւ մարդարտի գոյն ու մութ շուրքով, իսկ ներսի կողմը ծիրանագոյն կարմիր բծերով երեք բաժանում ունին: Կանուխ ծաղիկերուն եւ անուշահոտութեան պատճառաւ շատ ծանօթ է: Թէ որ ձմեռը վրան

ծածկուելու ըլլայ բայ օգի մէջ կրնայ մնալ. բայց ամէն երկու տարին մէջ մի հանելու նորէն անկելու է: Արմասի մէջ աճած սօխերը բաժնեւորվ կը բազմացուի:

Ղեղաճհիրիկ (J. susiana) տեղը Փոքր Ափա. Պարսկաստան: Մէկ ոսնաչափ երկայն տերեւներ սենի, ձողն աւելի բարձր է հասարակօրէն, խոշոր է, եւ շատ քիչ անգամ Ձ ծաղիկ կը բանայ: Ծաղիկն գոյնը գորշ կապոյտ է, սրուն վրայ մութ ու սեւ բծեր կ'ըլլան: Արան ծածկելով բայ տեղ կը մնայ, չոր բայց պարարտ երկիր կ'ուզէ. եւ ամէն Ձ տարին մէջ մի պէտք է նորէն անկել: Արմաստներու վրայ փութեան նշաններ երեւոյլու ըլլան, պէտք է զգուշութեամբ կտրել հանել, եւ կտրուած տեղեաց վրայ անխոյ փաշի ցանել, եւ աճանքերը կառարեալ չորնալէն ետքը նորէն անկել: Բազմացնելն արմատները բաժնեւորվ կ'ըլլայ, բայց ան ատենը միայն պէտք է բաժնել երբոր արմատը զորաւոր է, եւ դիւրաւ կը բաժնուի: Ընձանակի մէջ աճման ատենը խոնաւ պէտք է բռնել, բայց ծաղիկը ընձանակէն ետքը եւ ձմեռ ատեն պաղէն ազատ տեղ մը պահելու եւ չոր բռնելու է: Ղեղաճհիրիկն աղէկ մշակելու համար, աշտան վերջը գետնէն հանելէն ետքը ներքնատուներ (ճաղալան) աւազի մէջ թաղելու է, գարնան պատրաստուած աճուի մէջ անկելու եւ արմատին բարձրախիւս աւազ ցանելու է:

ՄՈՂԱՐԳ ԵՐԱԺԻՅԵ

(Աերջ. տես թիւ 2)

Մեր երկու տղաքը տուն եկածնուն պէտ, մաքուր հազուած տիկինը ցաւագին եղանակաւ մը հարցուց. «Ի՞նչ, հայ չէք կերած», — «Անօթի չէիք մնջր», ըսաւ Ֆրիտէրիքէ: — «Ախորժակնիդ կորսնցրնելուդ պատճառն ի՞նչ է», — «Ս. Յովհաննէս, որուն պատմութիւնը մեզի հայրս շատ անգամ պատմած է, մեզի պատգամաւոր մը խաւրեց», ըսաւ Ալլֆիանիկ: — «Վո՞յ, ուրեմն եղածը պատմէ, վարպետ Ալլֆիանիկ», ըսաւ հեղուկ եւ հասակն ու տեսքը անզը մարդ մը, որ նոյն վայրկեանի մէջ ներս մտաւ, եւ զոր երկու տղաք իբր հայր ողջունեցին: — «Երեւակայէ խոշոր եւ դեղեցիկ, ազուոր կերպարանքով, թաղաւորանման մարդ մը որ մեր քովն եկաւ, եւ ըսաւ թէ՛ Ս. Յովհաննէսին պատգամաւորն է», — «Պատգամաւոր ըլլալ ի՞նչպէս ցուցուց, ըսաւ երաժշտապետը: — «Անի հիմայ պիտի տեսնենք, ինձի շատ խոտմունքներ ըրաւ, այսինքն քեզի համար թիկնոց, մօրս զգեստ մը, նսեւ քրոջս համար ալ ուրիշ բան մը — եւ ամենուս համար կէսօրուան աղէկ կերակուր», — Մոզարդ պարտաւորեցաւ ակամայ իսկ իր սրբուհի պարզամտութեան վրայ ծիծաղել, ետքը «Աս ամէն բանի կը հաւատաս, որ՛գաս», ըսաւ: — «Ինչո՞ւ չէ, Ս. Յովհաննէսին բարեկամն ըսելէն ետքը՝ ինչո՞ւ պիտի հաւատամ. եւ խոտացածներն այոջանի ալ չեն, այլ մենք աս խեղճուկ ասն անգ՛ պալատի մը մէջ պիտի բնակինք»: Աս խօսքն ըսելէն ետքը՝ պղտիկ Ալլֆիանիկը դրժկամակելով մը չորս կողմն նայեցաւ: Խոսքը սրուն մէջն էին, թէ խոհանոց էր եւ թէ բնակարան: Մէկ կողմը կրակարանն էր, միւս կողմը դաշնամուրը, մէջ տեղը մութիկի փայտէ սեղան մը կար եւ բարձրախիւս քանի մը կոշտ աթոռներ: — «Այո՛, հայր», պալատ մը եւ մեզի ծառայելու

համար ծառաներ: Բայց մայր ի՞նչ կ'ընես, պէտք չէ որ բան մ'եղես. մեզի արդէն պատրաստուած կէսօրուան կերակուր պիտի գայ», շարեւ մայր երկուքն ալ կը ծիծաղէին, երբ մի եւ նոյն վայրկեանի մէջ դուռը զարնուելու ձայն մը լսեցին:

Ղարան առջեւ գոց կառք մը կը կենար, սրուն մէջէն խոհակեր մը եւ իրեն օգնականը, առաջին կարգի ծառի վերաբերեալ ամէն հարկաւոր եղածները գուրս կը հանէին: «Մենք ան մարդէն խաւրեցանք» որուն Աւարպետ Ալլֆիանիկ Մոզարդն, անտառին բերանը հանդիպեցաւ, — «Աս ըսելով սկսաւ իր օգնականին ներս բերած գանազան սկաւառակներով պատրաստուած կերակուրները, քանի մը շիշ գինիներն ու փառաւոր ծառի մը ամէն հարկաւոր եղածները սեղանին վրայ շարել: — «Այնպէս ըսել ինձի, զձեզ խաւրոզ անձն սիլ է», հարցուց երաժշտապետ Մոզարդը: — «Չեր բաղձանքը չե՛մ կրնար յագեցնել», ըսաւ մարդը յարգութեամբ: Երաժշտապետը զննքը կը ստիպէր. «Չեր տղան զիս խաւրոզին սիլ ըլլալը գիտէ», — «Գիտե՛մ, զիտե՛մ», գոչեց Ալլֆիանիկ. «Ֆրիտէրիքէն ալ գիտէ. խաւրոզը Մեծն Յովհաննէսին բարեկամն ու պատգամաւորն է», — «Աստուծոյ սիրոյն համար ըլլայ, աս գաղտնիքը մեկնէ ինձի», ըսաւ Մոզարդ խոհակերին: «Տէր ի՛մ», պատասխանեց խոհակերը, «ձեզն ուրիշ բան մը չե՛մ կրնար ըսել, բայց եթէ ան թէ աս կերակուրն ստակը վճարուած է: Ախորժակաւ եւ ուրախութեամբ վայելեցէք: Եթէ աւելի բան մը գիտնալ կ'ուզէք, ձեր տղան դաշնամուրին առջին նստեցուցէք, եւ թոյլ տուէք որ յանկարծ բան մը զարնէ, ան ատեն նոյն անձը կ'երեւնայ: Ալ ինձի հարցում մ'ընէք, որովհետեւ չե՛մ կրնար պատասխան տալ», խոհակերն՝ կերակուրները պատրաստելէն ետքը քաշուեցաւ, եւ իր օգնականին հետ կառք մտաւ դնայ: Առջի անգամ ըսութիւնն աւրողը պղտիկ Ալլֆիանիկն էր, որ ըսաւ: «Տեսա՞ք, ես ձեզն չէի ըսած», — «Միտելի զաւակներս», ըսաւ երաժշտապետը, «սեղանի նստինք. ասոնք մեզի խաւրոզ օգնականը բարի բարեկամ մը պիտ'որ ըլլայ: Թէեւ խաւրոզին անունը մեզի ծանօթ չէ՛ բայց անոր կենացը խոնքը, եւ անոր յիշատակն յաւիտանս սրաւերնուս մէջ մնայ»: Մոզարդին ընտանիքը մինչեւ հիմայ ասանկ կերակուր կերած չէր:

Աս ուրախութեան մէջ մերձաւոր վանքի մը զանգակատան ժամացոյցն երկու զարկաւ: Ալլֆիանիկ նստած աթոռէն ցաթիկեց: «Ո՛ր կ'երթաս» հարցուց մայրը. — «Դղանակ մը կ'ուզե՛մ շինել որ մեզի կէսօրուան ծառ խաւրոզ տէրն երեւնայ», Ետքը աթոռ մ'առաւ ու դաշնամուրին առջեւը գնելով՝ վրան ծնկան վրայ եկաւ, ու ըովհետեւ գետ շատ պղտիկ ըլլալով՝ թեւերը դաշնամուրին ասամանցը (Touches) չէին կրնար հասնիլ: Ի սկզբան զօրաւոր եւ մեծ ճշգրութեամբ երաժշտական ասնդուր (Scala) ըրաւ, որ այսպիսի տկար եւ պղտիկ տղա մը համար արտաքոյ կարգի բան էր, ետքը ներքաշնակութեանց անցաւ. ասոր վրայ գեղեցիկ կար մը շինեց, որ այնպէս գեղեցիկ եւ այնպէս յախշատակիչ էր՝ որ երաժշտապետն ու իր կինը սալչեցան մնային: Տղան ինք զինք բարձրախիւս իր տղայական երեւակայութեան թող տալով, մատուրները դաշնամուրին ասամանցը վրայ՝ այնպէս կը թռչէին՝ իբր թէ՛ վարպետի ձեռք ըլլար: Ծեր Մոզարդն ուրախութեան արյունք կը թափէր: Ամէնքն ալ կերակուրն եւ խոտացուած այցելութիւնը մուսցած էին:

— «Եկներ, հոս եկներ որ զքեզ գրկեմ՝ պզտիկ վարպետ», գոչեց մեծ Մողարդն. «Աստուծոյ օգնութեամբ աստեօք երեւելի դաշնամուր զարնող, անուանի երաժշտապետ եւ երեւելի մարդ պիտի ըլլաս: Բայց ո՞վ քեզի ձեռք պիտի բռնէ, եւ ո՞վ զքեզ աս իմ աղքատութեանս գրէն դուրս պիտի հանէ: Ո՞վ քեզի պաշտպան պիտի ըլլայ»: — «Ե՛ս ես», գոչեց գրուն ձայն մը: Վալֆիանի անմիջապէս դէպ ի օտարականը վագեց եւ ձեռքը պագաւ: «Ահա», կը գոչէ «Վ. Յովհաննէսին բարեկամը, տեսէք»: Երաժշտապետը հազիւ թէ աչքը վերցուց եւ օտարականին նայեցաւ՝ յանկարծ աթոռէն ցաթիկեց եւ խորունկ յարգութեամբ մը ծռելով, ըսաւ.


«Մեծափառ կայսր Աւստրիայ»:



Վանի մ'օրէն Մողարդ տիկինը կ'արտասուէր, որովհետեւ իր երկամն ու որդւոյն ճամբորդութեան պատրաստութիւն կ'ընէր. «Հիմայ», կ'ըսէր խեղճ մայրը հեծկոտալով, «մեք Մարիամ Թերեզիա Աւստրիայի կայսրուհւոյն պալատը կ'երթանք, իր մեծափառութեան Փրանսիական Ա.ին հրաւիրելովը: Վեց տարւան հասակի մէջ լի աշխատութեամբ կեանք մը սկսելու»: — «Բայց ես», սիրելի մայր, քեզի համար պիտի աշխատիմ, եւ աս աշխատութիւնս ինծի լի զուարճութեամբ աշխատութիւնս մըն է», պատասխանեց Վալֆիանի մօրը պարանոցն կնիալով: Ժամ մը ետքը երաժշտապետը Բրազիլէն Վիեննա երթալու ճամբուն վրան էր: Հոն հասածնուն պէս արքունեաց պիտ'որ իմացնէին, եւ երկրորդ օրը կայսրը զերեւք պիտ'որ ընդունէր: Մի եւ նոյն օրուան համար, արքունեաց բոլոր երեւելի տեսարեւ տիկնայք, ներգաշնակութեան (concert) մը հրաւիրեալ էին, որուն մէջ աս զարմանալի տղան իր սաղանդը պիտի ցուցնէր: Երկրորդ օրը ծեր Մողարդն իր բոլոր բարեկամներուն եւ ճանչուորններուն այցելութիւն մ'ըրաւ. տուն գարձած տուն տեսաւ որ տղան սենեկի մը մէջ կը ցաթուկրատէր: — «Վալֆիանի, աշխատեցայ», կ'ըսէր տղան. «Հիմայ պէտք է որ հանգչեմ»: — «Չարմանալի հանգիստ», պատասխանեց հայրը ծիծաղելով: Իրիկունը Վալֆիանի հօրը հետ պալատ պիտի երթար: Երաժշտապետը սեւ թիկնոց, սեւ սրնապլեստ հագաւ, իսկ տղան կատարեալ արքունեաց զրեատ, այրիքն կապոյտ գունով փոքր թիկնոց, եւ նոյն նիւթէն վերարիւս, կարմիր սրնազրեատ, ճերմակ զանկապաններ եւ կոծակներով հոլաթափներ: Արքունեաց արարողապետ մը զասոնք երաժշտութեան սրահը տարաւ որ դեռ մարդ եկած չէր: Մողարդին առջի տեսածը շքեղ դաշնամուր մըն էր, եւ պզտիկ Մողարդն անմիջապէս դնաց անոր առջին նստեցաւ. հայրը սրահին վերնասնունուն մեկուն տարաւեցաւ: Ան գեղեցիկ լուսաւորեալ մեծ սրահին մէջ Մողարդ առանձինն դաշնամուրին առջեւ նստած էր, իր մատուրները դաշնամուրին ատամանց վրայ զարմանալի արագութեամբ մը վեր վար կը թռչէին: Մողարդ քովէն տղա մը ձայն լսեց, «Ո՛հ ինչ գեղեցիկ կը զարնես», կ'ըսէր. «պզտիկ Մողարդն գո՞նն էս», Վալֆիանի գաւառալով շուրջ եօթը տարւան պզտիկ աղջիկ մը տեսաւ, որ հարուստ զգեստներ հագած էր: «Այո՛, օրիորդ», պատասխանեց Մողարդ: «Սաանի գեղեցիկ զարնելը քեզի ո՞վ սորվեցուց», հարցուց պզտիկ

աղջիկը: — «Հայրս», — «Ասի սորվելը աշխատեցուցիչ եւ ճանճարացուցիչ չէ՞ մի», — «Ի սկզբան ինծի ալ քիչ մը աշխատեցուցիչ էր: Ետքը աղօթեցի, եւ Ս. Յովհաննէս Ներմուզին աղաչեցի որ ինծի օգնական ըլլայ, եւ աս բանս ինծի շատ օգնեց»: — «Ո՞վ է աս Ներմուզի», — «Բնհմիայի պաշտպանը», — «Ինչո՞ւ համար է որ Ներմուզի սուրբ է», — «Որովհետեւ իր արձանը Բրազիլիէ կամրջին վրայ գրուած է, ինչու որ . . .»: Տղան պատմութիւնը պիտի պատմէր, բայց ներս մտնող երեւելի տիկնանց եւ արանց մետաքսեայ եւ արլաղեայ եւ ծաղկեայ զգեստուց խշտոցը՝ խօսքն ընդհատեց, եւ սրահը որ քանի մը վայրկեան յառաջ բարձրովն պարապ էր երեւելի մարդկանց եւ կանանց բազմութեամբ լեցուեցաւ:

Տղան կարմնալով եւ աճնալով ոնք ելաւ: «Չիս չէ՞ս յիշեր», հարցուց մէկը իրեն մօտեցալով: — «Գուք կայսրն էք», կ'ըսէր Մողարդ անոր երեսը նայելով: — «Ասի ալ Մարիամ Թերեզիա կայսրուհին է», ըսաւ Փրանսիական Ա. զանի մեծաշուք տիկնայ մը տանելով, որ քուռառուն եւ հինգ տարեկան կ'երեւար: Մարիամ Թերեզիա զինքը շատ սիրով ընդունեցաւ: Ետքը պզտիկ Մողարդ դաշնամուրին գլուխն անցաւ, եւ իր հանդիսատեսաց եւ ի մասնաւորի քովը եղող աղջկան ծիծաղելով կը զարնէր: Իր ըրած բոլոր կտորին ատենը բոլոր արքունականը անանկ մտիկ կ'ընէին՝ որ ոչ մը աչքն ու ականջը անոր վրայէն կը դարձնէր, եւ բոլոր սրահը տղուն զարմանալի սաղանդին վրայ ապշած մնացած էր: «Վալֆիանի իր աս սարքին մէջ անանկ վարժ է որ զոյ աչքը կրնայ զարնել», կ'ըսէր հայրը: — «Գոցեցէք դաշնամուրը», ըսաւ Վալֆիանի, «եւ կը տեսնէք». Գաշնամուրը լաթով մը ծածկեցին, եւ Մողարդ մեծ ճշգրտութեամբ առանց սխալելու կը զարնէր: Երբ սկսածը ընդհանրելով դադարեցաւ եւ քրքրախնքը ճակատէն վար կը վազէր՝ կայսրուհին զանի կանչեց: Վալֆիանի աթոռէն ցաթիկեց, եւ քալած ատենը կամ յոգնութենէն եւ կամ յիկուած եւ փայլեցուցած տախտակներու վրայ քալելու անվարժութենէն սահեցաւ դետինն ինկաւ: Պզտիկ աղջիկն աղաղակ մը փրցուց, եւ վրան վագելով զանի կանգնելու օգնեց, եւ «Արգեօք զքեզ ցաւցուցիր», կը հարցնէր: Վալֆիանի անոր ցուցցած արապոյ կարգի սիրոյն վրայ զարմանալով հարցուց թէ ինչ ո՞վ է: — «Ես Մարիա Անթուանէթ, Աւստրիայի արքեպիսկոպոս հին եմ»: Մողարդ աս լսելով անոր շնորհակալ եղաւ: Ետքը կայսրուհին զանի իր գտտերը քով իր զօտեցուցիչ առաւ: — Մողարդ Վիեննայի հասարակութեան գրուատիքն ընդունեցաւ եւ մինչեւ երկինք բարձրացաւ: Ութը տարւան Աերապլի արքունեաց մէջ երեւցաւ, եւ իր արհեստին քանը ելաւ, երբ մի եւ նոյն ատեն Մարիամ Անթուանէթ մի եւ նոյն արքունեաց մէջ իր թագուհի թագաւորական գահը բարձրացաւ:



ԲՈՎԱՆԳԱՎՈՐԹԻՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐԱՆՑՍԻՑ

Քերականութեան վրայ:

Քերականութեան կը սորվեցնէ՞ ուղիղ ու լեզուին օգնոյն համաձայն եղանակաւ մը մեր մտածութիւնները կամ բերնով եւ կամ գրով բացատրել:

Խօսող յառաջադրութեանց մէկ յարակից կայն է, որով ինչ եւ իցէ աւարկայի մը վրայ ունեցած տեսութիւնն կը յայտնէր:

Յարտարարութեանը բառերուն իրարու հետ կապակցութիւնն է, որոնք ամբողջ իմաստ մը կը յայտնեն կամ կը բացարձակեն:

Մասնաբաժնի կամ խօսքի մասեր ըսելով կ'իմացուի հասարակօրէն բառերուն այլեւայլ տեսակները, որոնցմէ որ խօսքը կը կազմուի կամ կը շինուի: Աս խօսքի մասերը ինը հատ են. 1. Յօդ. 2. Գոյական. 3. Ածական. 4. Թուական անուն. 5. Գերանուն. 6. Իայ. 7. Մակբայ. 8. Շաղկապ. 9. Միջարկութիւն:

Աճ ըսելով կ'իմացուի իր մտածութիւնները բացատրելու կերպը կամ եղանակը: Աճը խօսուած կամ ճառուած առարկային կամ նիւթին համաձայն պէտք է ըլլալ:

Կենդանի լեզուաց մէջ խօսելու մէջ կրթութիւնը ամենէն գերազանց ուսուցիչն է: Իսկ Մեռեալ լեզուներուն կանոնները իւրաքանչիւր քերականութեանց մէջ նշանակուած են:

Իւրաքանչիւր որ իր գլխաւոր փայծը մարտնի լեզուն հիմնական ուսմանը պէտք է ծախել. առանց իր լեզուն կանոնաց ուղիղ ծանօթութեանը, մարդս ոչ իր մտածութիւնները կրնայ ըստ պատշաճի ուրիշին հաղորդել, եւ ոչ ալ ուրիշներունը կրնայ հասկնալ:

Գրելն ու խօսիլը երկու իրարմէ զատ բաներ են: Գրելու ատեն ուղղագրութեան եւ ուղիղ կերպով խօսելու միտ գնելու է: Իսկ խօսելու ատեն ուղիղ արտաբերութեան, սեպհական բարբառութեան ու շեշտման մտադիր պէտք է ըլլալ:

Գրի վրայ:

Գիրն ուրիշ բան չէ բայց եթէ գրչով գրերուն ձեւը հանել:

Գրուոր լեզուն հեղինակ ըլլողը յայտնի չէ: Յունաց աւանդութիւնը նոյնին հեղինակութիւնը կարծես, Փիւնիկեցւոց թագաւորին կու տայ, որն որ աղփարեաքը Փիւնիկէէն Յունաստան բերաւ 1519ին Քրիստոսէն յառաջ:

Երբ որ Ամբիկացիք առաջին գիրը կամ գրուածը տեսան կարծեցին որ թուղթը կը խօսի: Հնդկի մ'իր արտօնը հրամանաւր ուրիշին կողմ մը թուղթ տանելու եղաւ հետը նամակ կով մը: Ճամբան բաղձանքն եկաւ թուղթերուն համը նայելու. մնացածները նամակով մէկտեղ օտարականին տարաւ տուան: Երբ որ օտարականն անոր սկսաւ հարցումներ ընել ուղեքը ուտելուն համար, Հնդկը կարծելով որ թուղթը զինքը մտոներ է, սկսաւ զանիկայ խաբէրայ ու սուտ վկայ անուանել: Միտքը դրաւ որ ուրիշ անգամ խաբէութիւն մ'ընէ: Աւտի նորէն թուղթէն շատ մը կերաւ, բայց կերած ատենը նամակը քարի մը տակ դրաւ որ իր յանցանքը չտեսնէ: Բայց երբ որ նամակը տալէն ետքը դարձեալ նոյն հարցումները եղան, ան ատեն իր յանցանքը խստովանեցաւ եւ անկէ ետքը գրուած թուղթէն սկսաւ մեծապէս վախնալ, զանիկա մտք կարծելով:

Գրելու արուեստին օգտակարութիւնը շատ յայտնի է: Ինքն է վաճառականութեան հոգին, անցած ժամանակին հայելին, ապագային կանոնն ու մեր մտածութեանց պատգամաւորը: Գիտութիւնը ու արուեստները առանց գրի չէին կրնար մնալ, եւ չկայ մարդկային կենաց վիճակ մը որուն մէջ աս գրելու արուեստը հարկաւոր չըլլայ:

Գրել սորվելու ամենէն յարմար հասակը ութնէն մինչեւ իններորդ տարին է. որովհետեւ աս հասակին մէջ բաւական զօրութիւն ու գիւրաթեքութիւն կ'ունենցուի գրիչը շիտակ ու հաստատուն գործածելու:

Թէ Էրեայք ու թէ արեւելեան աղքատ մեծ մասը աջէն գէպ ի ձախ կը գրեն: Մինեացիք վերէն գէպ ի վար, իսկ մնացած աղքերը ձախէն գէպ ի աջ կը գրեն:

Ուղղագրութեան վրայ:

Ուղղագրութեանը կը սորվեցնէ ամէն բառերն ու շիղ ու սեպհական գրելով գրել: Ուղղագրութեան համար վարպետ պէտք է աւետու միայն վկայեալ ու անուանի հեղինակները. իսկ ժամանակիս քանի մը հեղինակաց անհամար նորագործութիւնները յարգ մը չունին:

Ուղղագրութիւնը ամենէն աղէկ կը սորվուի փութով ու շատ դասական հեղինակներ կարգաւորով, ստեպ գրելով, եւ

գիտարարաբար տարակուսական բաները աղէկ բարգիւրել մը մէջ փնտռելով:

Ուղիղ գրելու համար պէտք է մտադիր ըլլալ նաեւ ուղիղ արտաբերութեան, ստուգաբանութեան կամ բառերուն ծագման ու միաձայնութեան:

Ուղղագրութիւն գիտնալը ամէն կրթեալ մարդու անհրաժեշտ հարկաւոր բան է: Սխալ գրելը, գիտութեան մէջ նուազ կրթեալ ըլլալու նշան է, եւ շատ հեղ տգիտութեան հետ հաւասար:

Կերպարանութեանը կը սորվեցնէ, կետագրութեան նշաններն ուղիղ գործածել, որոնցմով խօսքի մը լինանալը կամ կարելը կը նշանակենք. եւ աս նշանները կը ցուցնեն նաեւ թէ կարգաւոր ատեն ուր պէտք ենք հանդիչ:

Աս կետագրութեան նշաններն են, ստորակէտ (.), կէտ ստորակէտ (.), վերջակէտ կամ կէտ (.), հարցական նշան (?), զարմացական կէտ (!), երկու կէտ կամ վերջակէտ (:), կրկնակէտ կամ անջատիչ (.), փակագիծ ():

Ուղիղ արտաբերութիւնը կը կայանայ բերանը չափաւոր ու պտտաճ բանալու ու լեզուն յստակութեան վրայ: Պէտք է բառերը յստակ արտաբերել ու վանկերը արշափ կարելի է քելչ կրել:

Ազգու եղանակաւ խօսելու համար, պէտք է նիւթին համաձայն երբեմն կամաց ու երբեմն ալ շուտ խօսիլ, երբեմն ձայնին աստիճանը բարձրացնել երբեմն ալ ցածրցնել ու խօսքին այլեւայլ կըրցը պտտաճ գոյները տալ:

Նաեւ շեշտը, որ երբեմն աս կամ ան վանկին, աս կամ ան բառին վրայ կը դրուի, խօսքին տպաւորութեան մեծ ազդեցութիւն կու տայ:

Արձակի վրայ:

Արձակ ըսելով կ'իմացուի հասարակ, ընթացիկ գրաւոր լեզուն, որն որ ամենեւին յանգով կամ սոսանաւորի չափերով սեղմուած չէ:

Արձակը կը գործածուի գիտութեանց, պատմութեանց, վաճառականական գործողութեանց, ընդհանրապէս նամակներու, քարոզներու ու դատերու մէջ:

Աճը ճառուած կամ գրուած նիւթերուն համեմատ կ'ըլլայ: Ուտի եւ արքունեաց ոճ, պատմական ոճ, նամակի ոճ, ուսուցանելու ոճ եւ այլն կայ:

Նամակի ոճն աւելի ճշդութիւն մ'ունի, ուտի եւ վաճառականական ճամակ մը՝ բարեկամի մը գրուած նամակին պէս պէտք չէ ըլլալ: Աւելին մէջ իսկ մը արուեստական բացատրութիւններ կը գտնուին, որոնք վաճառականաց մէջ կը գործածուին, ուր որ անոր հակառակ երկրորդին մէջ վստահական դարձուածներ, փափուկ բացատրութիւններ կը գործածուին, ու ամէն բանի վրայ երկայնաբանութեամբ կրնայ գրուիլ, քան թէ վաճառականական նամակի մը մէջ, որ խիստ կարծ ու համառօտ պէտք է ըլլալ: Արդւոյ մը իր մօրը գրած նամակ պէտք է մեծարանօք, սիրով ու հնազանդութեամբ եւ այլն լլուած ըլլալ:

Բանաստեղծութեան վրայ:

Բանաստեղծութիւնը կամ բանաստեղծական արուեստը կը սորվեցնէ բարձր, գեղեցիկ ու հանճարեղ խորհուրդները որոշեալ սոսանաւորի չափով մը եւ կամ յանգերով յայտնել հոգւոյ ու սրտի վրայ աւելի եւս զօրաւոր աղքեցութիւն ընելու համար:

Բանաստեղծական արուեստին հարկաւոր է երեւակայութիւն ու զիւտ եւ տաղաչափութեան մէջ հաստատութիւն. վասն զի բաւական չէ սոսանաւորով կամ յանգով քան մը գրել, հապա պէտք է նաեւ գեղեցիկ պատկերներ ու աղբու, զօրաւոր բացատրութիւններ գործածել, արձակ գրուածէ մ'աւելի:

Գիտար ընթացութեան պարզեւ մըն է. ինչպէս Ուրատիոս կ'ըսէ*, բայց ի վերայ այս ամենայնի՝ հին ու նոր ժամանակուան դասական բանաստեղծները մտադրութեամբ ու յաճախ կարգաւորով կ'ընդարձակուի ու կը լլուսաւորուի. բանաստեղծ-

* Poetae nascuntur.

ներուն գրուածներուն մէջ գեղեցիկ խորհուրդներ, պատկերներ ու գարձուածներ առատութեամբ կը գտնուին:

Առաջիններէն զանկերուն շարքին կանոնները գիտնալ կը սորվեցնէ: Կոչուեալ շարունակ աղէկ բանաստեղծներ կարգալը, ինչպէս նաեւ անձամբ բանաստեղծական արուեստը փորձելը շատ կ'օգնէ դիւրաւ տաղաչափութիւն շինելու:

Ամէն լեղու յանգի միտ չէ դրած. ինչպէս Լատին ու Յոյն բանաստեղծները առանց յանգի բանաստեղծութիւն կը շինէին, եւ ան ալ միայն որոշեալ շարքով մը: Գերմաներէն լեզուի մէջ երկուքն ալ կրնան գործածուիլ:

Բանաստեղծութիւնը զանազան տեսակներ ունի: Քնարական (Lyrique) որուն մասերն են Գեղծն, Հնչեակ, Երգք եւ այլն: Բանաստեղծութիւն (Dramatique) որուն տակ կ'երթան Ողբերգութիւն, ու Կատակերգութիւն, Վիպական, որուն կը վերաբերի դիւցազնական վիպասանութիւնը եւ այլն:

Բանաստեղծութեան գրեթէ ամէն մէկ տեսակը զատ զատ չափեր կը պահանջէ, որոնց վրայ դասազրոյց մէջ ի մասնաւորի կը խօսուի:

ՄԱՆՐԱՍԻՆՈՐՔ ԵՒ ԶՈՒՍՐԻՃԱՆԻՔ

Բժժականի (հանգի) մը զօրութիւնը:

Երբ Երեւոյի եղբորը շինուած Շէխի մը գերեզմանին առջեւէն կ'անցնէի, կը պատմէ ճամբորդ մը, հոն մտտ տեղերը տեսայ որ աղքատ զգեստներով, բայց ստահակ երեսով Արաբացի մը նստած էր: Ասի իզմէ պարզեւ մը կամ քիչ մը ծխախոտ ուզեց, եւ փոխարէն ինչ որ հնուութեամբ բժժական մը (Երբեք փոքրէք) խոտացաւ, զոր թէ որ գլխարկին վրան անցնելու ըլլայ ինձի մեծ բախտ պիտի բերէր: Այսպիսի առաջարկութիւն մը ով կրնար մերժել: Արաբացին գոտիէն պղծեւ երկայն կողմանը (որիմբ) մը խնայեց, մէջէն եղեգնազրիչն առաւ, ձեռքս Կեղտոյն ջրոյն մէջ թաթխել տուաւ, ետքը քովս նստելով, անուսն, մտքս անուշը, վիճակս ու հասակս հարցուց, եւ կտոր մը ճերմակ թուղթ կը ինդրէր: Քովս Գաղղիացուց ազգային պահպանուց երաժշտացն այլանդակ պատկեր (Caricature) մը կար, եւ նոյնը ձեռքը տուի. անոր լուսանցքին վրայ Գապիլեբէն նշաններ, գրեր եւ բաւեր գրեց եւ առջեւս կարդաց, բայց ես իմ անուանուց զատ բան մը չհասկացայ: Խոտացուած ստակն ու ծխախոտն առնելէն ետքը նոյնպիսի բժժական մը Ֆելլաչի մը համար գրելու սկսաւ, որ նոյն միջոցին մէջ մեր քովերը նրստած էր: Հազու թէ հարիւր քայլ հեռացած էի՝ բժժականի զօրութիւնն ըստ ամենայն լիութեան ու տարածութեան իմացայ: Գաղղի մը կապոյտ եւ գեղեցիկ թուշուն մը կը ցաթկըտէր, ես դեռ նոր շինուած պատի մը վրայ կենալով, ուր դիմացս ձեր ու տղայ գործաւորներ կային, հրացանս ուղղեցի եւ թուշունը զարնել կ'ուզէի, մէյ մ'ալ ոտքիս տակը շինուած պարտ փլաւ, ես ալ գետինը թաւալեցայ: Թուշունը փախաւ, հրացանս դէպ ի գործաւորաց ուղղութեամբ պարպուեցաւ, եւ մէջի կապարներն անոնցմէ քանի մը քայլ յառաջ գետինը մտնեցան. աս պարագայի մէջ իմ չուզելով ալ անոնցմէ քանի մը հատը մեծ դիւրութեամբ կրնայի վերաւորել կամ նոյն իսկ սպաննել...:

Աղէկ դիւտ մը:

Պզտիկ քաղքի մը մէջ, վաճառական մը, որ շատ յաճախորդներ ունէր, օր մը արտաքոյ կարգի բազմութիւն խանութը լեցուած եւ աղէկ առուտուր ըրած ատենը՝ մէկու մը ձիւթ թամբ կը ծախէ, բայց իր հաշուեգրքին մէջ անցնելու կը մոռնայ: Երկրորդ օրը ձիւթ թամբ ծախած ըլլալը կը յիշէր, բայց գնողին անունը միտքը չէր իզար: Իր բոլոր յաճախորդաց անուններն աշխարհին կարգալ կու տայ. բայց վախճանին չի հասնիր: Վերջապէս մտածելէն յոգնելով տղուն կ'ըսէ: «Յաւկոբ, թամբին հաշիւը մեր յաճախորդաց ամենուն հաշուին մէջն ալ գրէ: Ասով բուն գնողը կը գտնուի»: Տղան վարպետին հրամայածը կը կատարէ: Վճարմանց ժամանակն եկած ատեն,

1 Ode, 2 Sonnet, 3 Chanson, 4 Tragédie, 5. Comédie.

ամէն յաճախորդաց հաշիւը պատրաստուեցաւ եւ աներին խառուեցաւ: Աս թամբի հաշիւն միտ դնողները բողբոջեցին, եւ վաճառականը սխալմունքը պատճառելով եւ թողութիւն իրն դրելով նոյն մէջէն աւերեց: Հաշիւներուն ստակն ընդունելէն ետքը, վաճառականը «Ուրեմն, Յակոբ», ըսաւ տղուն, «քանի՞ հոգի թամբի ստակն վճարեցին», — «Երեսունումէկ հոգի», պառտականաց տղան: — «Ճշմարիտ գնողը գտնելու համար ըրած աշխատութեանցս համեմատ, ըսաւ վաճառականը, «շատ չէ»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՅՈՒՆՈՒԱՐԻ

Իւրոպայի լրագրիներ կարգացողներն անշուշտ գարունէն յառաջ երեւելի եւրոպական պատերազմի մը կը սպասէին, ամէն մարդ աչքը տնկած սեւեռեալ Իւրոպայի դահլիճներէն հեռւ եւ ելելու լրերուն կը սպասէր, լրագրիներն ալ աս ամէն հասնելու փոթորիկներու քիչ վախ չէին տար: Բայց պատերազմի մութ ամպերը ցրուեցան, եւ խաղաղութեան հաստատուն մնալուն վստահութիւնը՝ կրթեալ քաղաքացիներուն որտեքն հանգարտեցուց: Բայց եթէ աս բանը լմնցնողները Փարիզի դեսպանական գործողութիւնները կամ միջամտութիւնները կը համարինք նէ կը սխալինք՝ պէտք էնք աւելի ան ըսել թէ արդաց Տաստատուն կամքն էր խաղաղութեան կողմը դիրենք որոշողը: Նոյնք է աս ազգաց մէջէն Խաղաղեցի պէտք ենք դուրս հանել, որոնք իրենց սեպհական շահասիրութեանը գրգռեալ էին, եւ Տրովադայի դիւցազանց պէտ՝ ամէն կողմ՝ սպառնալ կ'ուզէին, Աւստրիան Խաղաղայէն կը վերտէին, Գերմանական զօրութեանց դէմ՝ պատերազմ կը հրատարակէին, եւ Անգղիացիներն, ի դիպուածի որ ասոնք ալ իրենց դէմ՝ վէճք առնուին՝ զամէնքն ալ ծովու մէջ թափել եւ ձուկերու կերակոյ պաշար պատրաստել կ'երազէին:

Բայց Նաբոլէոն կայսեր եւ Գալուսի կոմսին կամքը ոչ Անգղիացուց եւ ոչ ալ Գերմանացուց բաւական պատճառ կը սեպուէր՝ սուրիններու եւ թնդանթոց որոտմամբն եւրոպական յարաբերութեանց եւ աշխարհագրական տախտակաց տեսութեան մէջ փոփոխութիւն մ'ընելու համար: Անգղիացի լրագրիները՝ Գաղղիացուց պաշտօնական լրագրոց եւ նոր Պոնաբարդեանց պատերազմական քաղաքականութեան ամէն եւ զանակաւ դէմ կը զինէին: Մի եւ նոյն եղանակաւ նաեւ Գերմանիայի մէջ ալ Գաղղիական եւ Խաղաղական շարժապիտութիւններուն ակամջ կախող չկար, եւ Աւստրիայի՝ Գաղղիայի եւ Խաղաղայի նկատմամբ ունեցած դիրքը մինչեւ աս վայրկեանս կրնանք ըսել որ չունէր ան հաստատութիւնը զոր հիմայ ունի: Աւստրիայի ամենափոքր իրաւանցը դպիւր՝ Գերմանիայի 70 — 75 միլիոն ժողովուրդը ոտք հանել ըսել էր, սրովհետեւ Գերմանիա հիմայ ամէն ատենէն աւելի խաղաղ կողմն է:

Սարտենիայի թագաւորին գահաստութիւնը՝ որուն մէջ իրենինները կը յորդորէր ռէֆ պատահելու ատեն զիրենք ցուցնելու, իր ըրած զօրահանդէսն ու պաշտօնակալաց խօսած հրահրէք՝ ճառը՝ ուրիշ տէրութեանց ակամջը ջուրի ձայն եւ կաւ: Անգղիայի Գահապետներ լրագրերը սահմանադրական Սարտենիային իր համակրութիւնը յրջունելէն ետքը՝ իրեն բարեկամաբար կը գոչէ որ իր իբր երկրորդ կարգի տէրութիւնն ունեցած չափաւոր վիճակը ճանչնայ եւ ինք զինքը խաբելով շատ չբարձրացնէ:

Բայց ի վերայ այս ամենայնի Սարտենիայի մէջ պատերազմի պատրաստութիւններն յառաջ կ'երթան: Զօրաց գնդերուն թիւը կը լրացուի, եւ սահմաններու վրայ կը շարուի: Մածձինեանք Գալուսիին եւ անոր հաւանքներեաց ետեւը պահուած անթի կը սպասեն:

Աւստրիան ալ իրեն կողմանէ իր իտալական սահմաններուն վրայ արդէն 150.000 զօրք պատրաստած է:

Հրահրէքն եկած լրերն առ հասարակ գոհացուցիչ են: Ապտամբաց գունդը քիչ ատենուան մէջ պիտի լուծուի:

Մերձեայ խաղաղութիւններն ալ հանգարտելու վրայ են: Բարձրագոյն Գուստ Գլուշ իշխանին ընտրութիւնն ընդունեցաւ: